

Festgedicht

zur Feier des 200jährigen Bestandes
der
Mechitharisten-Congregation.

Singt dem Herrn mit Jubeltönen, stimmt ein freudig Loblied an:
Grosses hat an seinen Söhnen, der da mächtig ist, gethan!
Der Du weilst in Himmelsauen, selger Vater Mechithar:
Wirst Du nicht voll Freude schauen heute auf der Deinen Schar?
Sieh, die Saat, die Du geborgen einst im rauhen Türkenland
Und mit Thränen und mit Sorgen treu bewahrt voll Well' und Brand —
Sieh, die Saat ist aufgegangen, strebt als Baum zum Firmament
Und von seiner Frucht empfangen Orient und Occident!
Brach auch oft der Stürme Wüthen Laub und Zweig — aus tiefstem Mark
Drangen wieder neue Blüten und die Wurzeln wurden stark!
Heil'ge Busse, Gottesliebe, Wissenschaft die Wahrheit sucht,
Sind des Baumes frische Triebe, Gotteslob ist seine Frucht.
Frommer Glaubensboten Scharen, treue Helfer in Gefahr
Sandte seit zweihundert Jahren seinem Volke Mechithar!
Ja, zweihundert Jahre rauschten auf zum Lichte und verrannen,
Seit des Stifters Worte lauschten Jene, die sein Werk begannen.
Möge drum ein Danklied schallen, möge drum in allen Zonen
Gotteslob zum Himmel wallen, wo Armeniens Söhne wohnen!
Lob und Jubel dem Dreieinen! Jubelnd zu der Jungfrau Füssen
Lasst uns Dankestränen weinen und als Kinder fromm sie grüssen!
Dank Dir, edler Kaiservater, der Du warst in Öst'reichs schönen
Gauen Schützer und Berather Mechithars vertrieb'nen Söhnen!
Und sie Alle, die voll Treue, Huld und Gnade uns begegnet,
Segne, Herr, sie stets aufs neue, wie Du uns bisher gesegnet!

Wien, am Maria Geburtstage 1901.

Franz Eichert.



Վ Ե Ր Զ Ի Ն Ց Ա Ն Դ Ի Ս Ո Ւ Խ Ի Ւ Ն Ք

Ամբողջութեան համար կ'աւելցնենք, որ այս յօրեւեան հանդիսութիւնն ուժը որ
տեւեց, մինչեւ Սեպտ. 15: Վերջնին զրոս օրեւեան երեղեցւոյ մէջ Սրբութիւն Սրբոցը գրուեցաւ
ի բազմոցի, առաւաօտէ մինչեւ իրեվուն: Եռուեան ուրախալիք հանդիսութեանց ու թօրելց
վերջնին օրը (Սեպտ. 15) հիգեց երածշատկան փառաւոր ձայնաւոր Պատարագ մը: զոր
մասոցց Սկսվախացի, անու անու ած Բնենելիկանց թագագիր Սրբուն: Առաւաօտեան դեռ
ժամը 10ն էր, երբ արգէն ժողովրդեան հոծ բազմութիւնն սկսած էր Միարանութեան
շքեղազարդ եկեղեցին խռնիլ: Հանդիսականաց մէջէն, բաց ի բազմաթիւ եկեղեցական ու

աշխարհական բարձրաստիճան դասակարգին շահնաւոր դէմքերէ, ներկայ էին քաղքիս մեծանուն քաղաքապետը — Դր. Լուէզէր, քաղաքի տուժեան խորհրդական Դր. Ապէլ (Dr. Appel)



Զախարովս եկեղեցւոյ (Ս. Սարգս, Ս. Սշնէն, Ս. Գևորգ.)

եւն, որոնք եկեղեցւոյ մէջ իրենց համար առանձին պատրաստաւած տեղերը պատւած էին: — Եկեղեցական արարողութիւնք վերջացած էին, երբ հանդիսականաց շաբթը՝ Միաբանութեանն երիցագոյն քահանայից առաջնորդութեամբ հանդիսաբահը համար մրու եցան,

ուր՝ հակիմք, սակայն պատագին խօսքերով ողջունեց զիրինք Գերավ. Արքա Տարբար, յայտնելով իւր շնորհակալութիւնը նախ Բարձրելոյն, որ զնիքն այսպիսի ցնծակց օրւան մ'արժանացոց ց, եւ յետո բայց բազմականաց, որոնք համեցան իրենց ներկայութեամբ մէծապէս պատռել Միաբանութեան երկիրիքամեայ կենաց համեստ տօնախիթութեան համուէսր :

Դր. Լուէգեր յոտին կանդանած գեղջեցի պատասխան մ'ուղից առ Ընդհանրական Արքան յարում մասնաւոր եղանակաւ չետեւ ալ առջերը շեշած։ «Դուք Միխիթ արեանքո՞ք, ըստու, և վիճանայի ամէն անկիւնը հանկանած անօթ էք, ամէն մարդ փոքրին մինչև մեծ զձեղ քաջ կը ճանանայ։ . . . Դուք թէեւ վկինեած ճնած չք, ասկայն վիճանայի հետ առնած եւ մէկ մարմնն եղած էք։ Ենքայի ժողովրդեան առ մեղ տածած սէրն ու համականքը լիւզ և շի զօրիք բառ բառականի նկրագրել։ . . Ահա այս ամէն պատճառներու համար, ես վիճանայի քաղաքասետս, իմ ժողովրդեան պատին թարգման հանդիսանալով հօս, ինձի նուիրական պարագ կը համարիմ այսօր Միխիթ արեան արդինաշասա Միարանու թէ ևսն երկիր լուսնակաց յորկեան հանդիսին մասնաւոր պատազին ու բարախութիւնը վիճանայի հասարակութիւն են ան կողմանէ Գերազ, Հօրդ, յայտնելու, նիցցէ՛ Միխիթ արեան մարտանութիւն — նիցցէ՛ Գերազապատի Այալնեան։ — — « նիցցէ՛ ներու ջերմագին ազգագի մ'եղաւ պատասխան Քաջազագական հրավառաւ ու ոգեւորեալ բաժանածան։

Ժաման Ձն անցած էր, երբ հանդիսականք ու լախ պատիւ եւ մասթեանաց բուռն ըլքիւք հանդիսարահէն մենիւզն :

Նրեկիցեան ժամը 4½:ին երկրորդ քարոզ մալ տրուեցաւ, որուն մէջ քարոզից մէծագէս զբուանեց հայ ազգին կրօնասիրութիւնն ու հաւատքին մէջ ունեցած պիտութիւնը. «Օրինակ տուեք ձեզ հայ ազգը, ըստ, »որ իւր հաւատքը չփորմցրնելու համար իւր կեանքը կը կրօնցրնէ. . . : Քարոզին անմիջապէս յաջորդեց քառամայն երածշավան հայրապէտական օրհնութիւնն եւ ի շնորհակալութիւն Բարձրելիցն Միաբանութեանն վրաց ցցց տուած մարդասէր իննամոց՝ «Զի՞նը Ասառածն գովաբականը:

Այսափ ծանր հանդիսական արտգոզն. թե եանց բեռամբ պարտասած օրս ի հմտված կը փոքրապ, երբ չերմեանդ ժողովրդեան մեծախումբ բազմութիւն մը, լոյցի ալ ճադան ի ձեռ ին Միաբանութեանց պարտիցին մէջ ի պատիւ Ս. Կուսին նշանաբնիկի պատշաճք Շափոր մ' լնելով՝ ու թօքեաց ցնծարեց աօնախմբութեան վերջին ժամը — փակեց . . . :

